

Նոր Քեան դիւանէն (84, 25) եւ զոմանս ալ իրբեւ վկայ ականատեսեւ:

Խաղէն նախընթաց ատենագրութիւններէն կը տեսնալ որ 1863 դեկտ. 11ի ժողովչոյ մէջ կեօք Օղոյ Յակով էք. Կ'առաջարձէնախ Աշխատանցից Հոգաբարձուաց ընտրութիւնը ընդհանուր ժողովից յանձնել, եւ երկրորդ մերժել նախին անհամաց վերըսարելիութիւնը: Կը տեսնուի նաեւ Ասենապեսի Դոկտ. Գասպար Պէյի յաջողուածըք Դեկտ. 19ի ժողովչոյ մէջ յեւ շեալ կրկին որոշողութեանց նշանան մասին: Հանդերձ այսու ինքիրը կ'երեւայ հրապարակի վրայ լողութիվ՝ նախատիկ համարեր են կեօք Օղոյի կրկն առաջարկիրը, ուստի երբ Ազգ-ժողովին Հոգաբարձու կ'ըստրուին 8 անձնուք, անմիջապէս կը հրաժարին, որ են Բարսեղեան Անտոն, Արդար Ցովսէփ, Շէհրիան, Զինոր, Սամաննեան Գարբիէլ, Մազլմեան Անտոն, Եաղլուքնեան Պետրոս, Նազարեթիան Յավշաննէս եւ Գաղաննեան (Մալասա) Անտոն Ազաները, եւ անցնց տեղ անցեր են յետագաները ըստ որոշողութեան 1864 Ապրիլ 26 Հասուն Գիրապայտառին նախագահութեամբ գումարեալ ժողովնէն, ի մեծ սրահին Մայր Եկեղեցոյ Յիսուսի Փոքրին (Պու. Պա.):

(Ըստաւութիւն)

Հ Ա Ա Հ Ա Կ Վ. Մ Ա Ր Ա Շ Ա Ն
Միարան Ապոնանա:



Ս Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Հ Ա Յ Ա Յ Գ Ի Բ Ե Բ Լ

(Հայուսաւութիւն)

Գ Լ Ո Ւ Խ Ե .

Պարսիկ, Յոյն եւ Ասորի գրերը:

Դամարդ գլուխ մէջ մեր եղանակութիւնն այն եղաւ՝ որ Հայերը նախ քան Ս. Մասրուպ (իր թէ Դամիկեան գրերը) գրաւոր գրականութիւն ունեցած չեն. Եղած է միոյն բանաւոր գրականութիւն, որ կը բարի ժողովագունդ երգերէ, զըոյցներէ եւ առասպեկտերէ, որոնք կ'երգաւունեն ու կը պատմաւէին միշտ բերանացին այս բարձր գործուածութիւնը (Արքասանական շրջան): Այս շշանը տեսեց մինչեւ և դարս սկիզբը, երբ Ս. Մերուպ Հայե-

րէն գրերն հնարելով՝ ստեղծեց հայոց գրաւոր գրականութիւնը:

Հին բանասէրներէն շատերը, ինչպէս եւ նորերէն ունանէք, Կ'ենթադրէն թէ այս շրջանին մէջ Հայերը զուրկ չէին գրաւոր գրականութիւն, այլ ընդունելով պարսիկ¹, յոյն եւ ասորի տառերը սաեղծեր էին հայալեզու, բայց պարականաւ, յունատառ եւ ասորատառ գրականութիւն մը, ճիշա այնպէս՝ ինչպէս արդի եւրոպական ազգերը լիզուները կը գործած էր արարակին տառերը, բայց կը գրէ իր մայրենի լիզուուլ:

Այս նիմիադրութիւնն ապացուցանելու համար յիշեալ բանասէրները մէջ կը բերեն հետեւեալ երկը պատճառաբանութիւնները:

Ա. Ուկերդարու առաջին գրուածքները, որոնք գրերու գիւտէն անմիջապէս յեայ գրուեցան, ինչպէս Ս. Գիրք, Կորիւն, Եղիշիկ եւն, ունին այնպիսի գեղջցիկ, ճօփու կանոնաւոր լեզուն, որ երկար մատենագրական մակարթիւն կ'ենթագրեն. առանց այս մակութեան այնպիսի պանչէլի լիզու. մը արտադրել անկարելի է եւ որովհեսեւ անկարելի է մատենագրաւոթիւն առանց գրերու, ուստի պէտք է ենթագրել թէ Հայերը պնդ երկար շրջանին ալ գրեր ունեցած ըլլան:

Բ. Մեր մատենագրութեան մէջ կամ քանի մը գրուածքներ, ինչ. Յանախապատում, Ագաթանգեղոս, Բուզանդ, Զենոր Գլակ, որոնք գրուած են դ. գարուս, եթէ ասկը գրուած ըլլայն նախ յունարէն կամ ասորերէն եւ յեայ թթարմանուած Հայերէն, պէտք էր որ բնագիրներէն հետք մը թացած ըլլար. բայց որովհետեւ կորելի չէ ապացուցանել պատմի բնագրի մը դայումթիւնը, ուստի ընդունելու է թէ այս աշխատաթիւնները գրուեցան յունարէն կամ ասորերէն տառերով եւ Հայերէն լիզուով. եւ միայն Հայերէն գրերու գիւտէն յեայ վերածուեցան Հայերէն տառերու:

Գ. Մեր մատենագրինները քանի մը աել յայսապէս կը վկայէն թէ Հայերը գրերու գիւտէն տառաջ առաջ մը գործածէն յունարէն, ասորերէն եւ պարսիկներէն գրերը: Այսպէս Փարա.

¹ Պարսկական տառեր սուելով կը հասկուի պահանակ կոտ գննական գրերը, որոնք կրաք անշան տառերութիւն ֆայտ ունին: Այս պարսիկներու գործածն տառերը սանց հետեւ կազ չունին: արտերէն են եւ փոք առանց շատ յետին ժամանակներու մէջ,

¶L. & (Էջ 43 նոր տպ.) խօսելով Ա. Մեծրոպի ժամանակ արքունի դիւնադպրոթեան մասին, կ'ըսէ. “Վասն զի ասորի եւ յօն գրով վճարեին յանժամ զգործ թագաւորացն Հայոց արքունի դպիրեն, զմբողն ու զհրավարահացն, յորքնացի (Ա. Գլ. 4) խօսելով հին Հայոց անուսումմասիրութեան մասին, կը գրէ. “Ա.Ա. ասից ոք արգելով վասն ոչ լինելոյ դիւն եւ գրութիւն ի ժամանակին կամ վասն պէս պատերազմացն, որ կու զիմեանց զինի անհետ ի վերայ դային Ա.Ա. ոչ արգածեալ այսքիկ կարծեցեալ լինի, բանդի գտանին եւ միջքը լիշալ պատերազմացն, եւ զիր պարուց եւ Յունաց, որովք այժմ գիրիցն եւ գաւառաց եւս եւ իւրաքանչիւր տանց առանձնականութեանց եւ հանուրց Հակառակութեանց եւ գաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ զրոցաց մատենակ. մանաւանդ որ ի սեփական ոպատութեան պայազատութիւնն, Նոյնպէս՝ Մեծրոժանի այրած գրեթեու առթիւ խօսելով՝ կը յիշեցն թէ Զի յանժամ գիր գալութեան Հայոց շեն եւս էր լիել, եւ յունականաւն վարելու կենեցեալ կորդով. (Խոր. Գ. Ա.): Ակրծազգես Մեծրոյի հրաժարումն յետոյ արքունի քարտուղարի պահանութեան առթիւ կը գրէ. “Ա. Փոք ինչ կրէ (Վրաչապուշ) այնառութիւն յաշագոյ քարտուղարի, զի մինչեւ գնաց Մեծրոպ յարթական գրանէն ոչ զի ի ճարտարաց գտանէր անդ ի պարաց, բանդի պարկանաւն վարեին գրով. (Խոր. Գ. Օ. Ժ.):

Ներսէս Շնորհալի՛ Բարձրացցցէի Մեծրութեան յառաջանանին մէջ՝ օգտակարով Խորհրդացի կ'ըսէ. “Եւ այսպէս կարծեցան (յաշրդք Ա. Լուսաւորչի) մինեւ ի սուրբն Սահակ եւ Մեծրոպ, զանձնեալ օրինակ բարեց, վասն զի ոչ կ վարել յայերէն լիներ եւ առաջաւութեան աւանդիցն եւ վասն զի ոչ կ վարել լիներ իւրաքանչիւր այլիք, այլ յօն եւ ասորի գրով կարեին եւ ուր ոչ լինենին սուրբն Սահակ եւ Մեծրոպ, որ Մերգամանէին եւ մերին զգիւս սուրբն, յոլով ուրեմն պահանութիւն լիներ ճշմարտութեան աւանդիցն առ աշակերտալն եւն¹:

Աւելի յետին ժամանակներէն ունինք՝ կիրակոս պատմիչ. “Քանզի յայնվայր ոչ ունինք

¹ Կ'ոյն հեղինակին խօսերը Աւելու կազմել մտաւ ցած Հաւատոյ դաւանութեան մէջ (առե Արքակա պատմիչ), պահ է համեմատ զաւ յանաբէն բաշտիւթեան համար. Կ'ոյն օրուն թիւն խար է ի մէջ եղաւ է, ոչ յառաջին հարցն ենթաց (Յանձնաց), զբ նախելիք մըր թարգմանեալ ետուն մէջ, որուն այժմ գտանեմ յարեւել յունաբէն գրանքն ենթաց (Յանձնաց), զբ նախելիք մըր թարգմանեալ ետուն մէջ, որուն այժմ գտանեմ յարեւել յունաբէն գրանքն ենթաց (Յանձնաց), զբ դրեւալ եր լուսաւն գորոտ խանչն

գիր Հայք, ոյլ յօն եւ ասորի գրով վարեկն եւ Նշանագրաւու (Էջ 15): Վարդան պատմիչ՝ էջ 49 “յօն եւ ասորի եւ պարսիկ գրով շատացեալ ք’:

Գանձարանը երկու եեղ կը յիշատակէ նոյն բանը, նախ կանոն Սահակայ եւ Մեծրոպաց.

Արդ ի մերոյ սուրբ Լուսաւորչէն, Արթուռն անուն սորոց Գրիգորէն, Օրինագրեալ գարեապ ի չարէն, Ի կոոց զոհից եւ ի բանարակուէն, Ա.Ա. նա վարժեալ գրով յունարէն, Զե շանէսք գիր ի հայ բառէն, Մինչ իսահակ մծն ի պարթեաւէն¹:

Երկրորդն է գանձ սրբոց թարդ մանչացն,

Թագեռու եկեալ, Զոր գրով յլեալ, Թումանյ առաքեալ, Մեր հարքն որ ընտրեալ, Յատորց վարժեալ, Ցոյն գրով վարեալ²:

Այս կարծիքը առաջին անգամ յայտնած է Զամէեն, որ թէեւ իր պատմութեան մէջ առանին տեսութեամբ մը չի պարզեր իր գտափարը, բայց էջ 494 և 509 առանց առջեկութիւններով պարզաբան յայտնի կ'ընէ իր միաբար: Հայոց գրազր գրականութեան առաջին գործունեութեան ժամանակ Ա. Սահակի համար կ'ըսէ. “Եւ որչափ ինչ գիր եղիւ գրեալ յունաց կամ ասորոց տարիւ, յօրս բանին էին հայերէն, ես գրել զայն հայց գրով” (Էջ 494). Ցափսէի եւ նշնիկ զրկուեցան եղեսիա, “զի թէ կայցին անդ մատեանիք ինչ հայոց գրեալ ասորոց գրով՝ գրեցն զայնս հայերէն, նաեւ զիիր հարց ասորոց թարգմանես. ցեղ է հայուն” (Էջ 509):

Զամէեան կարծեակի են ինձիմեան, իմին, Սիլշան եւ Ա.Ա. Անդարիցներէն շատերը³, աւելի նորերէն Զարդհամալեան (Պատմ. Հայ Դպր. Էջ 16–17), Ֆր. Միւլեր (Zur Geschichte der

¹ Ասեան եմ թարգիրք Ա. 43 թիւ Հայուագրէն, էջ 318p–321p, որուն հետ համեմատած եմ հիմնակի կարենան թ. 466, էջ 182 հետ:

² Թարգիրք Ա. 43, էջ 150p–154w:

³ Անոց հետ գելը եւ նաեւ Հ. Վ. Ավետիքան, որուն խօսերը առկիս քիչ քի անդորը Խ. Հմեն. Հետաւեալ համարակը. Քախազարդ զաւս (Ա. Սահակ) յամանի դրամութիւնու յանց ևս ասորոց ևս պարուն թարգման հման թիւն է ի բնի բարեա հցիկարտ տանց դրայ, ով ու դոյլ հայերէնացի գրազր մինչեւ ցուուրո նորա, մաս որյ մարէն տարի գրով (Ալեք. վարչ. Արք. Բ. 132, Հմեն. հան. թ. 141, և. 281, 287):

arm. Schrift, WZKM 1890, *թրդմ.* ՀԱ 1891, էջ 69ր), Խ. Յարութիւնեան, Ս. Վ. Վեպեր, եւ այս բանը կ'աւսուցուի մինչեւ անգամ դասագրքերու մէջ եւ այլուր. Ինչ. Մուշրտեան Եկեղ. պատմ. էջ 87, Պալատանեան (փոքր, բ. տարի գ. էջ 29), Խ. Եղ. Սահեփանէ (խոր. աշխ. Թրդմ. ծանօթ. 12) եւն:

Ինձինեան կ'ընդունի թէ Հայերը Նախապէս կը գործածէին Դասիէլեան գրերը, այս գրերը ձայնաւորի զուրկ ըլլալով՝ Հայերը սահպաւեցան թողով զանով եւ փոխ առին դրացի երեք ազգերու գրերը, բայց մանաւանդ յունարէն եւ ասորերէն. “ի պատասխ ձայնաւոր տառիցն չէ մարթ կապել կամ հեգել զվանիս... Եւ վասն այնորիկ նախակը մեր բոլորովն ի բաց թռղեալ զայն գիր երից գրացի ազգաց գրովքն վարեին (Համաս. գ. էջ 74). բայց առաւել երեւի գործածութիւն յունական տառից, եւս առաւել ասորուցն, (անդ, էջ 70):”

Եկան (Խաչեն. 1896, էջ 207, 211 եւ 221, Թարգմ. Հայկ. աշխարհ 1870, էջ 45) Դասիէլեան գրերէն յետոյ գը գնէ պարսկական կամ զինոր, յետոյ սարսկան եւ վերշպակէն յունական գրերու գործածութիւնը, այս գրերը՝ զուտ քարացական պատճառներով մոնելով Հայաստան, Խափանեցին Դասիէլեան գրերու գործածութիւնը. “Գիտնականները այս խնդիրը բաւական լուսաբանած են արդէն, կը սէ հեղինակը եւ աւելըրդ կը դանէ անոր վրայ անգամ մ'ալ վերագրանալու:

Խ. Յարութիւնեան (Հայոց գիրը, էջ 153, 157) կ'ընդունի թէ Հայերը անէնին ընիկ հիմ դիր, որ “մուռը կապերու շղթայաւած եր կուպացառաթեան հետո, յին եւ ասորի կրոնաւորները գալով Հայուստան, հաշուեցին զայն եւ Մերձականին յունական եւ ասորական դիրը, յայնուհետեւ Հայ ազգը “մուռացաթեան տալզը իր սեպհական հիմ գիրը՝ մուրացկանութեամբ սովորում եւ գործ էր զնում յունաց, պարսկէ եւ ասորոց առաւերը, բայց սար քարոզիները ասով ալ չբաւականացան եւ Հայ լեզուն ալ Ծննդով՝ սկսան գործածել յունարէն եւ ասորերէն լեզուները: Հայերը սեսնելով որ այսպէսով իրենց ազգութիւնը կրուսման ճամբառն մէջ է, մասնեցին հնարել Հայերէն գիր եւ ազգը դրինել:

Ամենէն մէր և S. Weber (Die katholische Kirche in Armenien, 1903, էջ 395), որ կը կարծէ թէ Ս. Մեսրոպէն առաջ Հայերը առօրեայ գործառնութեանց մէջ կը գործածէին

յունարէն գրերը (Հայ լեզուով գրուածներու մէջ), այս ամբողջական զրականութեան մը գյուղաթիւնը կը մերժէ:

Գնիւշերէն ումանք մինչեւ իսկ տարօրինակ յայտնութիւններ կ'ընեն այս մասին. օրինակ Խափինեան կը պատել թէ մինչեւ այժմ ալ գյուղաթիւն ունին ասորի տառերով հայերէն գրերը. “Մինչեւ ցայցմ լսեմք ուրեկ ուրեկ գտանիլ հայերէն մատենից գրեալ ասորի տառեկան մատենից գրեալ ասորի տառեկան մատենից մինչեւ մասեմանին, որ մի էր ի վարժապետացն ի Պետականին, (Հանի. գ. էջ 71):”

Սակայն բոյոր այն պատճառաբանութիւնները՝ որով կ'ուզուի ապացուցանել հայերէն լեզուով ու պարզատառ, յունատառ եւ ասորատառ գրականութեան մը գյուղաթիւնը, անհիմ ու սիսալ են. անոնցմէ ոչ մէկը կ'ընալ զիմանալ նոր քննական գիտութեան առջեւ, եւ ոչ մէկ նոր բանասէր՝ որ ծախօթ է քննական պատմութեան եւ լեզուաբանութեան, կրնայ ընդունիլ այսպիսի սիսալ ենթագրութիւն մը:

Զամբէսի կարծիքին Հակառակիդը եղած վկենացիք, որով կողմնակից են նոր բանասէրները. այսպէս Գարագաշեան (Քնն. պատմ. Դ. էջ 32—33), Հ. Յ. Տաշեան (ՀԱ 1893, էջ 90—91), Հ. Բ. Սարգսիսեան (Ագաթ. եւ իր բաղմ. գաղտ. էջ 288—297), Հիւլյան (Arm. Gramm. էջ 12), Գ. Տէր-Մկրտչեան (Արարատ 1896, էջ 31), Հ. Գ. Մէնէլիսեան (ՀԱ 1896, էջ 213—214), Ստ. Մալիսանեան (Դարմիթաց Հայոց մատ. պատմ. էջ 44), Marquart (ՀԱ 1911, 535—536) եւն:

Ասսոց մէջ բերած փաստերը եւ մեր պատճառաբանութիւնները միացնելով իրարուհետ, կ'անցինք քննել հիներուն առարկութիւնները եւ իրաքանչեփիքն պատասխանել մի առ մի:

— Լեզուն գործարանաւոր մարմնին մ'է, որուն կերպը կախուած է խօսողներէն. գրիչը՝ այսինքն գրական մշակութիւնը, այնքան մեծ ազգեցութիւն չունի անոր վեպյ որչափ կենդանի շօթուկը. ժողովուրդի մը հազարաւոր տարիներու աշխատանքը այսպէս կը կոկէ կը կերպարանափոխէ զայն, որ գիտունը շատ անգամ զարմացած կը մնայ: Ափրիկէի եւ Ամերիկայի վայրենիներուն մէջ անգամ գտնուեցան այնպիսի լեզուներ, որոց կանոնաւորութիւնն ու մասնաւոր կ'ընար մրցիւ մշակուած լեզուներու հետ, թէեւ աննոնք ամենեւնին գրական մշակութիւն սեսն առած չըլլային: Բնաշրջութեան եւ բնական զարգացման այս օրէնքին արդիւնքն է նահւ-

Ար և գարու լեզուն. ամենեւին պէտք չկայ անոր կազմութեան մէջ հին դրական մշակութիւն մը ենթագրել. անոր կանոնապր քերտ. կանութիւնն ու ծոփ բառապարն հազար ազգի հազարաւոր արթիներու կեակի ծնունդն է: Խսի ոմի այլ մաքրութիւնն ու վայելութիւնն որով կը փայլն եւ գարու գրուածներէն ամանք, արդիւկը եւ իրենց հեղինակներու աղին ճաշակին եւ Յունաստանի մէջ սասացած կրթութեան: Նեղուն միշտ մարդունն է, ոմր հեղինակին: Արդարեւ կրեց հայերէնը դրական հաշուութիւն, բայց այս ձախորդ դրական մշակութիւնը յօւնարան կամ լատինաբան արուեստակեալ լեզու մը միան տուաւ:

Յ) Դ գարուն հայերէն լեզուով մատենագրութիւն մը ենթագրել հին Վ. Նենստիկեան-ներուն քայլը երազն էր. բոլոր այլ աշխատութիւնները՝ որովք նոյն գարուն ծնունդը կը համարուեին, նորոգչոյն քննադատութեան վճռով իշան եւ Զ. Ֆ. եւ Է. գարերուն: Յաճախապատութիւնը որ Ս. Գրիգոր Ուսուարուիշ աշխատանքը կը համարուէր, Ե գարուն ալ չի կրնար գրուած ըլլալ: Ագաթանգեղոս եւ Բուզնդիր գրուած պիտի ըլլան եւ գարուն առաջն կեսին, թշգրին կը ցուցնէ իրենց բնիկ ոսկեգագալ լեզուն: Հնարին Գալաջ Հ. Գաթրենեանի եւ Վրաֆ. Խալաթեանի վճռով է գարու կարկասանք մ'է: Ուրուսացի բնագիրը գրուած է ասորերէն լեզուով եւ Ե գարուն առաջն կեսին թարգմանիներու ձեռքով հայերէնի մերածուած: Ա երջապես Ե գարեն առաջ հայալեզու գրականութիւն մը չկայ Եւ չկրնար լինել:

Եթէ հայերը Դ գարուն գրականութիւն մը ունեցած ըլլալն, ամեն առաջ պարտաւոր էնն Ս. Գրիգոր, գնես միայն Աւետարանը թարգմանել եւ ոչ թէ զանազան պատմական գործեր հեղինակել: Վրաց, Աղուանից, Կոթոսից և Այսաներուն մատենագրութիւնն ալ այս ձեռով սկսած է: Եւ չկայ հեղինակ մը՝ որ կարեւ թէ Աւետարանն ալ յօւնատառ կամ առորտատ եւ հայալեզու էր քանի որ պատմագիրներու վկայութիւնն այս մասին շատ պարզ է: «Քանզի ոչ գոյն դեռ եւս հայերէն լողութեամբ սուրբ հոտքարանք եկեղեցւոյ, (Փարա. Ժ): Նոյն իսկ Զամէեան, որ այս կարելին հեղինակն է, կը գունդի թէ Մեսորոց «Համապապ ընթեցեցալ յականը ժաղվործ զաստածաշունչ գիրու

1 Ի Բերդի ուսումնակրութեան աջ Marguerat իսրա բառեալ էնուս. «Հայուսանիք մէջ իրենին յատուկ բառաւ մէջ մոնի գործած էր» (ՀԱ. 1911. էլ. 536):

գրեալս յայլ լեզու՝ մէկնէր նոցա զայն հայերէն, (Ա. էլ. 482):

Յ) Մեծագութ փաստը՝ որ գիտականները պիտի կասեցնէր, երրորդն է. Բնագէս կարելի եր առարկել այն պարագային՝ երբ Փարացիցի, Խուրնացի եւն յայտի վկայութիւն կու տան թէ հայերը կը բերի յոյն, պարսիկ եւ ասորի գրավ:

Քննադատութիւնը չի մերժեր Խորենացոյն, մանաւանդ Փարացեցոյն վկայութիւնը. բայց նկատել կու այս թէ էլ բառը հու հինասառը պէտք է հասկնալ «գրականութիւն», եւ ոչ թէ «ասա, նշանագիր», Փարացեցին կամ Խորենացին կուզնեն բանը թէ Հայերը Ս. Մեսրոպէն առաջ հայկական գիր եւ գրականութիւնը չունենին, բայց պէտք եղան պարագային կը գրութեան աշխատավոր յունացուով էր գրականութիւնը յօւնենալը՝ Այս վիճակը կը համապատասխանէ եւրոպական ազգերու հին շրջաններ, երբ ասոնք մայրէնի լեզուով գրականութիւն յօւնենալը՝ կը գրծածէն լատիներն լեզու:

Եթենք ժամանակակիրու մէջ, երբ ֆի բառը պահէց միայն «տառ, նշանագիր, իմաստը, ինչպէս հիմա, Փարացեցոյն եւ Խորենացոյն վկայութիւնը» որ լեզուի մասին էր, նշանագիր համար առնելեցաւ: Այսպէս իրնոյ հասկցած ըլլալ օրինակ Ն. Շնորհալի՛ իւր վկայութեան մէջ, թէրեւս նաև Վարդան պատմիչ, բայց մանաւանդ կիրակոս Գանձակեցին, որ իր «բուզ եւ շնորհերու», բառերով յայսնապէս կը ցուցնէ թէ ինքը նոր իմաստով միայն հասկցած էր:

Եթէ հայերը կարենային գործածել յօւնարեն, պարսկերն եւ ասորենին գրերը հայերէնի համար, կը նշանագիր թէ ունենին երեք տեսակ այրութենի, հետեւարար պէտք չկար Ս. Մեսրոպն կը լի այնպիսի մեծամեծ նեղութիւններ՝ հայ ժողովուրդն գրեր տալու համար: Եւ ի զար է ենթացրել իս: Յարութիւնեանի նման (Հայոց գիրը, էջ 258) թէ Ս. Մեսրոպի հայերէն գրեր հնարիլու բռն պատճառը նոյն իսկ մեր երեք տեսակ այրութենի ունենալն եր, որոնցմէ ոչ մին կը ցաւ ճանչցուիլ իր ազգական սեպականութիւն: Եւ իրը թէ մեր յուրեք գրերէն մէկը միայն գործածական ըլլալը, գրի գիւտը երբեք չէր կիսար աեղի ունենալ եւ ոչ ալ կրնար յառաջ գալ Ս. Մեսրոպի այս մեծ յեղափոխութիւնը: Ի զուգ է այս

ենթադրութիւնը, որովհետեւ բուն իսկ իր մէջ կը համասէ, քանի որ պատմագիւներու վկայութեան համեմատ վերջին ժամանակներու յունարենը վարուելով՝ մացած էին մայսն ասորի եւ պարսիկ գրերը, եւ որովհետեւ ասորի գիրն էր միայն գործածական եկեղեցեց մէջ, ուստի պէս էր ենթադրել թէ հայերը վերջապէս պահած էին մատկ այրութեն ըր:

Բայց նոյն իսկ եթէ ընդունիկը որ յիշեալ երեք այրութեներն ալ գործածական էին, նորէն անտեղութիւն մը ամեննեին չեղի նշարեր, Այսօրուն օրս Ալզանացիկ ալ միշտ նոյն վիճակն մէջ են, ունին երեք տեսակ այրութեն՝ Հատինական (Կեկա), յունական (Թորոց) եւ արարական. ապայ այս երեքութիւնը անձնելին պատճառ մը չէ՝ որ անոնք բոլորն ալ վարուեն ժողովուրդէն եւ ալզանական առանձին այրութեն մը հնարուելու պէտք զգացուի: Այսպիսի պէտք մը ամեննեւն չպիտի զգացուի, քանի որ ալզանացիկ այլալեզու գրականութիւն մը չունին մերնախամսորուեան շրջանին նման, այլ կը գրեն իրենց ընէկ ալզանական լեզուով ու բարբառով:

Համեսանի այս կարծիքը թէ Ս. Սահակ եւ Թարգմանիչները առաջին մադամ աշխատեցան սար տառերով գրուած հայալեզու գրերեր Արատառի պատմական հիմ չունի: Արդարեւ Սոողի այս տեսակ տեղեկութիւն մը կը առաջ. «Ցավէցի եւ նժիկի, արրանեալք Սահակյ, զայսու ժամանակաւ առաքեալք յԱսորի, ուստի եւ ի օյն՝ է էռուրունիւն» գրոց վարդապետականաց», (էջ 75): Հու եթէ ուղինք, բուռուրունիւն բառը կրնակը Զամեսանի ենթադրած ձեռւով հասնալը Բայց յետին պատմագրի մը վկայութիւնը, նոյն իսկ եթէ աւելի բացայաց կերպով ալ ըստուած ըլլար, կարենի չըր իրերեւ ստուգութիւն ընդունիլ, քանի որ հնագօն պատմագիւները այդպիսի բան մը չունին: Կորին կը: «Զի յասորական բարբառոյն՝ զնոցին հարցն ըստադութիւնը, նոյն իսկ եթէ աւելի բացայաց կերպով ալ ըստուած ըլլար, կարենի չըր իրերեւ ստուգութիւն ընդունիլ, քանի որ հնագօն պատմագիւները այդպիսի բան մը չունին: Կորին կը: «Զի յասորական բարբառոյն՝ զնոցին հարցն ըստադութիւնը, հայերն գրեալս գարձն զաւադութիւնս, հայերն գրեալս գարձնութիւն» (էջ 20): Հու «Հայերէն գրեալս», գարձնուածը պէտք չէ կասկածի տեղիք առյ, իրը թէ Կորին ըստէ ու զեր «միայն հայերէն գրեալս գրուած», որով հետեւ եթէ գրերը միայն ասորի ըլլային իսկ լեզուն հայերէն, կարելի չէր ըստ «յասորական բարբառոյն», (Փ. Կոր, էջ 16):

Հոս ոչ միայն «յասորի բարբառոյն», բառերը ասորերն լեզուն կը մատնանշեն, ալ եւ Կոր թարգմանացին ի հայ լեզու, բառերն ալ կարծուածը դրուած են, յայնապէս ցուցնելու համար թէ այն գրքերը հայերէն չեն, հայերէնի թարգմանուած չեն, եւ նոյն պէտք էր թարգմանել հայերէն: — «Զի որ միանգամ գայի անդ գիրը ասացեալ նոցին սրբը հարցն առաջնոց, թարգմանեալ ի մեր լեզուու բերցին փութով, զի յետ այնը ի Բիւզանդիոն առաքեացին ի նոյն գործ», (Խոր. Գ. Ա): Կարելի չէ կարծուածը ու Այրերը հիենց գործերը հայալեզու եւ միայն ասորատա գուած ըլլային: Եւ, եթէ նոյն գործին համար Բիւզանդիոն ալ պիտի երթային, նաև յշն հայերը յունատառ ու հայալեզու գործերը թաղացած ըլլային: Վերջապէս եթէ իրօք հայալեզու եւ սորատա համար յունատառ գրութիւների կային, ինչ գործ ունէն անոնք եղենից եւ Պալսու մէջ. չէ՞ որ այդինիս գրքերը Հայաստանի մէջ միայն պիտի գտնուէն: Եւ եթէ Հայալեզու եւ սորատա համար յունատառ գրութիւների կային, ինչ գործ ունէն անոնք եղենից եւ Պալսու մէջ. չէ՞ որ այդինիս գրքերը Հայաստանի մէջ միայն պիտի գտնուէն: Եւ եթէ Հայաստանի մէջ կար, այլ եւս ինչ պէտք կար այդքան հեռուները երթալ՝ հայատարի վերածելու համար զանոնք:

Եթէ հայերը օտար տառերով հայալեզու գրականութիւնն մը ունենային, այլ եւս ինչո՞ւ ուրեմն չպիտի կրնային հասկնու եկեղեցական գրերը, երբ անոնք եկեղեցւոն բեմէն կը հնէին: Գրին ձեռւ ինչ նշանակութիւն ունի հնման մէջ. նեղութիւն կրողը շատ շատ ընթեցոց պիտի ըլլար: Եւ այլ եւս ինչ բանի պէտք էին թարգմանիչները, առանց որոնց ժողովուրդը ամեննեւն բան մը չէր հասկնար: «Ասորի մեծազան եւ անօգուտ ուսամամբքն աշեալք յոխորա. յորոց բազմութիւնը ժողովուրդոց ունայնը եւ թափուրը հրաժարեալք գնային յեկեղեցւոյն, եւ ուսուցիչն հասելով յուրաց եւ հառաջելով՝ զղլնային զնոտի շանն իրեանց, յորում ու զրոց յուսումնակը ժողովոցն անսանեին օգտեալս ի վարդապետութիւն: Հոգեւոր խրատուցին», (Փարոպ. Ժ.): «Քանզի ինչն էր (Մելրոպ.) շնթերցող եւ թարգմանիչ, եւ եթէ այլ գք ընթեռնոյր, ուր նոյն ոչ հանդիպէր, զննուու ի ժողովդոցն լինէր, յազագս ոչ լինելոյն թարգմանիչ,» (Խոր. Գ. Խ.): Այս խօսքն պարզ է որ գրքերու ընթերցման համար կային երկու պարբեր պաշտօնեաններ՝ ընթեռն եւ նորդանիւ. առաջինը յոյն կամ ասորի առաքերը ճանշալով՝ պարզապէս կը կարդար գիրը, բայց լեզուն չէր հակնար. անոր կը յաջորդեր երկորդը՝ որ յոյն կամ

ասորերէն լեզուն ալ գիտնալով՝ կը սկսէր
թարդմանն կամ գրաւածքին միուրը բացատրել:

Նեթ օտարասառ եւ հայալեց գրական-
ուութիւն մը ունեն հայերը; այս ի՞նչ աւելլրդ
ոգեւորութիւն է՝ որ ամբողջ Հայուսանը կը
պատէ հայալեզու գրականութիւն մը ստեղծուե-
լուն առթիւ, որուն համար Կորին ու Փարավեցի
յափշտակուած հրացած բառ չեն գտներ պատ-
մլու, ու կը նկարագրեն մեզ՝ իրբեւ հրաշալիք
մը՝ որու նմանը բնաւ երբեք չէր տեսուած:

Ա երշակէն իրբեւ հզր փաստ պէտք է
յիշել պատմակիներուն այս վկայութիւնները,
որուցմավ յայտնի կը ցուցուի թէ ինձիրը ոչ
թէ յոյն, պարոի եւ ասորի ատարով գրելու
վայ է, այլ բուն իսկ այդ լիշուներով գրելու
եւ կարգալու: Այսաւու օրինակ Փարա: Ա.
“Բանզի պաշտօն եկեղեցւ եւ կարդացմունք
գրոց ասորի առանձին վարէին ի վմտուայ եւ
յեկեղեցիս Հայուսան ժողովրդոց: յորմէ ոչ
ինչ էին կարող լսել եւ օգտել ժողովրդքն
այսպիսի մեծ աշխարհին, եւ լիներ պաշտօնէիցն
աշխատութիւն եւ ժողովրդոցն աշխատութիւն
յանլուսաթիւն է լիշուն- ասորուց... մանաւանդ
թէ, գոյն նշանագիրք հայերէն լիշուն, որով
հնար Է թիքեան ձայնիւ, եւ ոյ հուրոցոց յոր-
բառով (բարբառով՝ այսինքն լիշունով եւ ոյ
թէ տառերով), շահէլ զոյն արակ եւ կանաց
առ հասարակ յամենան եկեղեցիս բազմա-
թեաման, խոր. Գ. լլ.: “Եւ զօրս միանգամ գիրս
գտանքէն (թերուժան) այրեր, եւ հրաման աայր
մի ուսանել զգուրութիւն յունարեն, այլ պար-
սիկ. եւ մի ոք իշխանց յոյն իօնեւ կամ նորդ-
անեւ... զի, այսմամ գիր գորութեան հայոց
եւ եւս եր լինել, եւ յունականան վարէին
եկեղեցւ կարգգի, յոյն, Գ. եղ. “Հույյին
պարսիկ լիբրանցուքն յոյն ուսանել զորութիւն
ութիւ յիշեան մասին, այլ միայն ասորին”:

Աւելի հնեն եւ աւելի զօրեղ բաւերով
վկայութիւն մը ունի Բուռզ. Գ. ժ. Դ. “Ի վաշն-
չուց, յորմէ հետեւ առն նորոն զանան քրիստո-
նութեաման, լոկ միայն իրբեւ զկրօնս ինն մարդ-
կութեան յանձնն իւրեանց եւ ոյ չերմուանդն
ինչ հաւատովք ընկալան, այլ իրբեւ զմզրու-
թիւն ինն մարդկութեան ի հարկէ: Այս եթէ որ-
պէս պարոն եր գիտութեամբ յոտով կամ
հաւատով բայց միան սակաւ ինչ որք զհման-
գամանս գիտէրն հելքն կամ ասորի գորու-
թեանց, որք էին հասու ինչ այնմ փաք ի շատէ,
իսկ որք պատաքյ բան գիտութիւն արուեասին
էին այլ խառնազանձ բազմութիւն մարդկան

ժողովրդոց նախարարցն եւ կամ շինականու-
թեաման, եթէ զպայդ եւ զբերեկ նստեալ մար-
դապետացն եւ ըստ նմանութեամ ամսոցն իրբեւ
զորդահեղեղ ինչ անձրեաց սաստկութիւն
զվարդապետամիւնն ի վերայ հոսէին, ոչ ոք ի
նոյանէն եւ ոչ մի ոչ, եւ ոչ մի բան, եւ ոչ
կես բանի, եւ ոչ զպան միշտակ ինչ, եւ ոչ
շշմարան ինչ զոր լսէին, եւ ոչ կարեին ինչ
ունել ի մարին”:

Ցայ եւ ասորի լեզուները սորվելու հա-
մար Հայերը ոչ մարն կը դիմէն Յունաստան
եւ Ասորի, այլ եւ Հայաստանի մէջ իսկ ունեին
զուտ ասորի եւ յոյն լիշուով գորոշներ: Այս-
պիսի գորոշներ հաստատեցին լուսաւորիչ եւ
լուծն ներեւու, մնապէս կը պատմեն Ագաթան-
գեղոս եւ Բուզանդ: “Եւ ի տեղեաց տեղեաց
սահմանց Հայոց՝ աայր հրաման թագաւորն
Տրգատ՝ իւրց իշխանութեամն յաշխարհաց եւ
ի գաւառաց բազմութիւն մասաղ մանկուոց
ածել յարուեսու գպրութեան, եւ կարգել ի
վերայ հաւատարիմ վարդապետոս... եւ զուոս
յերկուու բաժանեալ, զուման յԱսորի գպրու-
թիւն կարգեալ եւ զմանս ի հելլէնն (Ագաթ.
Ճ. 840):” Կարգեր եւ ի մելինս աելին դպրոցոց
յունարէն եւ ասորեն յամենայն գաւառու
Հայոց: (Բուզ. Գ. 4): Սուալիններուն մասին
կանսարէկ նաեւ Վարդամ ներբող լուսաւորիչ:
“Պարոցոց յօրինէր, մանկուն հաւաքեր, վար-
դապետու յօյն եւ ասորի գրոց եւ լիշուով գիտակն
կացուցնէր: Այսպիսի գորոշի մը մէջ սոր-
վեցան նաեւ Մեսորպ. “ի մանկութեան տիսն
վայելեալ հելլենական գորամեթեամին, (ոչ թէ
գորով) (Կորին, կիր 13—14):”

Զուտ յունարէն եւ ասորեն կը պահա-
նութեան յիշխատականներէն ուսանք յիշուած
են յայսին կերպով մեր մասեանգրութեան
մէջ եւ ուսմաք ալ մինչեւ այսօք մեր ձեռքը հա-
սած են: Հ. Բ. Սարգիսիս (Ագաթ. եւ իւր
բազմ. գալանիըը, էջ 295—297) կու տայ
այս յիշխատականներու ցուցակը, հետեւեալ
ձեւով: 1. Տիգրանի, Արտաւազիք, Զարեհ կու-
սկակի եւ երասոց թագուհւոյն դրամերը՝
յունարէն վերատութեամբ: ասոնց վայ կրնակ
աւելինել (բառ Ասպետ Վ. Պետրովիչ, Արակե-
ման, Wien, 1904, յառաջարան, էջ 183—
184 եւ տախտակ 24—25) Վաղարշակ Ա. Բ.,
Արշակ Ա. Բ. եւ Արտաշէս Ա. Բ. գրամերը, որոնք
մեր ձեռքը հասած են: 2. Արտաւազիք Ա. Բ.
գրած յունարէն ողերգութիւնները՝ ըստ վայու-
թեան Պլատարոսի: 3. Հանիկ մէ հնական

պատմութիւնները եւ վաղարշապատի արբուսական վրանից վրանի լուսաբան (յունարկն): 4. Մեծն խոսրովի կանգնած յաղթական կոթողը՝ “Հելլենացի զրով”, խաղաց եւ բառաց զեմ յաղթական արշաւակին առթիւ (Խոր. Բ, հե): 5. Տրդատի յունարկն արձանագրութիւնը քառակի ամրոցին եւ արքունի ապարակին վրայ (Խոր. Բ, զա): 6. Ցարօնի մէջ Արձանի պատրազմին ինչպատճեն հնակած հայ քաջերու եւ քուրմերու տապանագիրը՝ “ասորի եւ Տելլինացի գրով”, (Ձեռոր, էջ 31): 7. Ցարօնի մէջ Ս. Կարապետի եւ Ս. Աթանազիներ գերեզմանին վրայ գրուած ասորի արձանագրութիւնը՝ որով Կարգիսուէր կանաց մուտքը: (Ձեռոր, էջ 33): 8. Առաւ-Սերէոսի պատմութիւնը՝ որ իրը թէ Ագաթանգեղոց արձանագրեր էր Տրդատի հրամանով՝ յունարկն լեզուով: 9. Հելլիսանի տաճարն հրափառին պատմի արտաքին կողմէ կրկնի արձանագրութիւնները՝ յունարկն լեզուով (Ալիշան, Այրարատ, էջ 213, պատմեր 82 եւ 83), որովք մինչեւ հիմն կը մնան: Անելքներ նաև 10. Բագրեւանդի Ս. Ծովհաննես եկեղեցւոյն արտաքին պատերուն վայի երեք ասորերէն արձանագրութիւնները, որ այսպէս մինչեւ այժմ կը մնան (Ալիշան, Այրարատ, էջ 530—531, պատմեր 200, 201, 202): 11. Մուֆարշինի մէջ էւմանի գտած յունարկն արձանագրութիւնը՝ որ կը վերագրէ Պապ Թագավորին (տես իբ Արմենուն օնտ անդ յետ, I. 1910 եւ ՀԱ 1911, էջ 542):

Այս յիշատականներէն անոնք՝ որ մեր ձեռքը հասած են, ամեն կանկած լը փարատեն. իսկ թէ միւսները կեզդէք ալ ըլլան, խնդիրը ամենեւին չեն փոխեր, այլ հաստատ կերպով կը ցուցնեն թէ հնա հայոց գործ ածածը, ոչ թէ յշն, ասորի եւ պարսիկ պյառքենն էր, այլ լեզուն:

Այժմ անցնիկը բնձիքնանի¹ այս վկայու-

1. Բնձիքնանի այս վկայութիւնը էջ յիշեն իր մաս վկայութիւնը՝ բաներէն առ տեսանք միու (ՀԱ, էջ 273). Այս մասն չնախօսութիւնն առ եղի մանաւան անեկանթիւն էր քանենք իր բարութասամաս գործն մէջ (ապ. Մ. Անտոնի 1827, էջ 239—240 հան): Այլպէ՛ Ասուլիշն Համբաւ Ա. ք. որով Պոլուս անդամական գեպանն էր, ուներ 100,000 հնա գրամերու հաւաքածու մէջ որ մոցն էր Գործ-Անդը (էջ: 1788 թուն ինձիքն կը տեսէ այս հաւաքածուն եւ հան իր զան 12 տիպ ուստիւնած դրամներ առնոց մէջ էին նաև Հայոթէւա անդամական հարութաւուր անձանօծ դրամներ, որոնց շարութեանցին կ'ըսէ, այսինքի զրեր, որ հայրեան էրի, ինչ. լ. ի. պ. ա. որ եւ առ պարագան զրամ զրամ, որը պատկած, բայց ամենն ալ խոս ուրած մասն էնդաւառ ու առաքեր մը կայի մէջը: Առ շատափեցը որ աւրիշ տեղը ալ էր դանելին, մղի երեւան հնա հայոթէւան ըս-

թեան՝ որով կը հաստատէ թէ այսօր ալ կան ասորատա հայտեղու գրերը, որնցմէ մէկը յատկապէս տեսեր է հռչակաւոր ասորագէտ Անսեմանի (Համա. Գ. էջ 71): — Ասոնք ուրիշ բան չեն կրնար ըլլալ, բայց եթէ շատ յետին ժամանակները գրուած ձեռագիրներ՝ Միջագեցից յայոց ձեռքով՝ որոնք սաստիկ ազգուած են Ասորներէն:

Մեր ըսած կը հաստատեն երկու այժ կարգի յիշատակարաններ (ասորատա հայալեզու), որոնք այսօր բանափրութեան կատարելապէս ծանօթ են: Առաջինն է ասորերէն բառգիրը մը, որ թարգմանութիւնն է Բար-Բահլուլի (արաբական յորջըրշամով Արակ-Հասան-Խաս-իրմ-ալ-բահլուլ) ասորերէն արաբերէն բառգրքին: Այս աշխատութեան վայ ընդուռձակ ուսումնափրութիւնը մը հրատարակեա D. S. Margoliouth, The Syro-Armenian Dialect, IRAS, 1898, էջ 839 եւ շար. (տես Հ. Տ. Տաշեանի մատենախանութիւնը, ՀԱ 1899, էջ 22—23): Ասկէ կ'երեւայ որ աշխատութիւնը շատ յետին ժամանակի գործ է. գրուած 1657—1660թուն, նվիրմ գործ ձեռքով եւ Միջագեղոքի հայ բարբառով մը, որ՝ ինչ. յ. յօդին գործածութեանն կ'երեւայ (օր. իրաւ, լուս, անը փիւ. կրակը, լոյսը, մշշը), Տիգրանակերտի բարբառին շատ մօտիկ էր:

Երկրորդն է երեք տող արձանագրութիւն մը իրը թէ և դպրէն (!), որ գանուած է Մերտինի (Մամպայ) Ս. Գեորգ եկեղեցւոյն վայ եւ հրատարակաւա է ՀԱ 1906, էջ 65—67, չ. 2. Յ. Տաշեանի բնութեամբ հանդիրձ: Արձանագրութիւնն է՝ “Ծնեցաւ տուն աեան յանուն Սուրբ Կեւորկիու Զօրաւարի յամի տան 450+”, չ. Տաշեան քննելզվ նոյն արձանագրութիւնը եւ նկատելի անոր մէջ նորացյն արեւմեան տառագարձութեան հնաբեր (ինչ. յ. դիրը երեք անգամ տառագարձուած ասորերէն ջ. գրով, չ. երկու անգամ տառագարձուած ասորերէն որ տառով), կը հետեւցնէ թէ յիշեալ արձանագրութիւնը շատ յետին ժամանակի կեղծիք է, հաւանաբար 1707—1716թուերէն:

տակներ, առ հօդիսական գրերով՝ որ մասրովն գիրը չի գույքված անհատոր զիր մը կը բանեցնէին մերուքը. — Այս հոսքենի անձերէն է որ դրամերը իրաք սաստանն էն, ինձնեանց այսօմամ միան հայերէն կարծան է, իսկ իր պիտակներ ի. է. պ. ա. առաքեր ալ պէտ. ծ. տ. կ. բ. բ. դիրէն են, որոնք իրաք շատ կը նմանին նոյն հայ տառերուն:

ինքնէնեանի աւեսդածին նման բան մ'ալ կը յիշուի աւելի նորերէն (տես Զէմթունի Անցեանին և Ներկայէն, Մասն Ս. Վ. Վահնան 1900, էջ 15): Հու կը յիշուի մագաղաթեց ձեռագիր աւետարան մը՝ “յօւնական գրով ու հին հայերէնով գրած, որ սեպական պատութիւնն էր Զէմթունի Ս. Լուսասորիչ Եկեղեցեցոյ քահանաներէն 8. Ենովք Դաւիթ-Նըրէնեանի: Ակիզքէն թէեւ պատու պարզապէս Աւետարան Կըսուի, բայց յետոյ կը պարզուի թէ ձեռագիրը “Մանկութեան աւետարան կը կուռէր”, որ գրուած էր Աքիզտոփ 250 թուականին, ւեղինակը ձեռագրին ետեւէն կը հանեանմանը մը՝ ուր կը պատուի Զէմթունցոց քրիստոնէութիւն ընդունելու մասն Քիրիլոսի 75 թուին Մանկութեան աւետարանները առհասարակ անվաներական բաներ են եւ յետոյ ժամանակի դորժ. ուստի 250 թիւը կեղծէք կը համարիմ: Յայսին չէ թէ Զէմթունցոց քրիստոնէութիւն ընդունելու սուս պատմութիւնն ալ յօւնարէն գրերով գրուած էր. եթէ այս, այս ժամանակ կեղծէքը բաղրատին կը հաստատուի: Ցաւալիք է որ “այս անգին Յունիսիւն Գոյ Ասսիք Հուշակառ աւետարանն եւ ուրիշ կորուսութիւն միաներու հետ այրեց 1884ի ձեր հիշին: Ասպարուս ենք կարողանալ զրահանապէս հաստատելու որ յիշեալ աւետարանն ալ, եթէ իրօք յունարէն գրիրով հայերէն էր, յետի ժամանակի գրութիւն մ'էր:

Այս բոլորն եղակացութիւնն այն է թէ մինչեւ Ս. Մեսրոպ Ենթագրել հայալեղու գրականութիւնն մը յշն, պարսկի կամ ասորի ասերով՝ անհինն է. եւ թէ այս շրջանին հայերը ունեին ոչ թէ հայերէն, այլ յօւնարէն, պարսկերէն եւ ասորերէն լեզուներով գրականութիւն:

Հ. Ս. ՄԱՌՈՒՆԻ



Ա Յ Ե Փ Ե Ն Ո Ւ Ը Ր Ե Ր Ե Ր Ո Ւ Ը Ր Ե Ր Ե Ր

(Հայունաւութեան)

1. Գիրք պատուիթեանց Յովիսպոսի Երբայիցոյ յաղագ պատերազմի Հրէից ընդ Հովովմայիցոյ եւ աւերելից Նրուսաղէմի:

Թիշատ. “Ես Ստեփանոսն Լիհացի, յետին ի մանկանց եկեղեցեցոյ... բազում անգամ յառաջագոյն հարկեալ ի հրամանէ երիցս երանեալ Ետառն Փիլիպոսի կաթողիկոսի եւ ապա-

արաշեալ ի Թախանձանաց եղբարձն, որք կային ի հրահանգու գերերատաց իմաստոյ ի սուրբ Աթոռու Էջմիածնին, ի Թաւարերութեան տուամբն Հայոց Ռաձի (= 1600) զայս պատութիւն Եղիշեպոսի թարգմանեցի ի լատինացւոց բարատոյ ի Հայոց լեզուի, Հրատ. Էջմիածնի 1787, Յիշասակարան սես էջ 488—89: Եեռադրի չեմ պատահած: Հ. Ալիշան, Սիստական, էջ 329 եւ 331, հրատարակած է նմանատպութեամբ Յովիսպան դպրի մէկ յիշասակարանը 1662ին ընդօրինակուած Յովիսպուի մը (տես իմ Յովիսպան Անաղաց գրութիւն, էջ 55: Հմա. Առ. Դաւ. 408: Դաւդեան, 92, ԱՐՏ, 452):

2. Հայելիք վարուց որ կրչի Փրանկաց Հարանց վարք: — Յիշատ. “Թարգմանեալ եղւ ի լատին բարբառոյ ի հայ բարբառ ձեռամբ Ստեփանոս վարդապետի Խլվացւոյ, որ է վերակացու եւ գանձապետ ի սուրբ Կաթուղին կոստոռն Էջմիածնի, Զեռ. Էջմիածնի, թ. 792 գրուած 1673թ, Հմա. ԱՐՏ, 355: Թարգմանութեան տարին անհանօթ է: Նկատելով որ Էջմիածնի ձեռագիրներէն մին թ. 793 գրուած է 1660թ, Գ. Տէր-Մկրտչեան Հետ Կընդունիք Թարգմանութեան տարին՝ Թուականը, երբ աւարտած է Ստեփանոս իւր անդրանիկ թարգմանութիւնն Յովիսպոսի գրուց: Թարգմանութիւնը կատարուած է կըսու հոս “Կ լատին, բարբառոյ, մինչ մեր Մատանագարանի թ. 290 եւ Գեորգ. Յու. թ. 567 ձեռագիրներու՝ Դիռն. Արիսպագացւոյ Յիշասակարանին մէջ Ստեփանոս կը գրէ թէ Թարգմանած է կնիքը “Կ լիսաց սարբառոյ”, Որին է ուղիղը: Տէր-Մկրտչեան կը միտ լիչհերէնէ ընդունիք: Բայց ըստ մեր ասացին է ուղիղը՝ բնագիրը լատիներէն եղան է: Խնչուս քիչ յետոյ պարի տեսնեկը, Դիմեսիոտի Յիշասակարանը իսանացառած է երկորդէ մը: ուրիշ ձեռագիրներ (մեր թ. 255 եւ թ. 688) պայմանի ակնարկութիւն չունեն: Լատիներէն բնագրի կողմն է նաև Առ. Դաւրիդ. էջ 408:

Բազմաթիւ ձեռագիրներ ծանօթ են գրուածքն, որուն պատճառ է անշուշտ այն որ Հայք “յօյժ համեզ եւ ախորժ”, գտան զ“բանք այս գրայս, (Դաւրիծ.): Տէր-Մկրտչեան միայն Էջմիածնի Մատենագարանի մէջ 7 ձեռագիր տեսն է, որոնց մասին երկար տեղեկութիւններ տուած է ԱՐՄԱՑԻ մէջ (1899, էջ 354—357 եւ 1900, էջ 28—32, 134—140): Տ. Մ. Երկու խումբ կը զանազանէ, ձեռագիրներն Ա-ի